

2706.

g(47.925)
g.-70

Q.B.

4553

ՀԱՅՈՒՆԱՀԱՐ “ՆՈՐ ՕՐ” Թիվ 3



ԶՄԻՒԽՆԱՀԱՅ ԿԵԱՆՔԸ
ԶԻՆԱԴԱԴԱՐԵՆ ՑԵՏՈՅ

ԱՀԱԽՈՐ ՓԼՈՒԶՈՒՄԸ



2012

1924

ՏՊ. «ՆՈՐ ՕՐ»

ԱԹԵՆՔ

Հայոց պատմութեան
Ա. Պատմութեան
3-70
Հայոց օրեա

ՄԱՏԵՐԱՆԱՐ “ՀՈՐ ՕՐ” ԹԻՒ 3



ՀԱՅԻՒՄԱՆԱՀԱՅ ԿԵԱՆՔԸ

ԶԻՆԱԴԱԴԱՐԵՆ ՅԵՏՈՅ

ԱՀԱՅՈՐ ՓԼՈՒԽՈՒՄԸ



1553
1553

4853

1924

ՏՊ. ՀՈՐ ՕՐ

Ա. ԺԵՂՈՎ

Ա.

ԶՄԻՒԹՆԻՈՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՐԻԶՈՆԸ - ՀԱՅԵՐՈՒՆ
ԴԻՐՔԸ ՀԵԼԼԵՆ ԿԱՐԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԵՊ -
ԱՐԱՋՆՈՐԴԱՐԱՆԸ ՀԱՐՈՒՍՏԵՐՈՒՆ ԱԶԴԵ-
ՑՈՒԹԵԱՆ ՏԱԿ - ԹՈՐԴՈՄԻ ՇԱՐԺՄԱՆ
ՄԿՁԲՆԱՀՈՐՈՒԹԻՒՆԸ - ԶՄԻՒԹ-
ՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՊԱՂ ՎԵՐԱԲԵՐ-
ՄՈՒՆՔԸ ԱՅԴ ՇԱՐԺՄԱՆ
ՀԱՆԴԵՊ

•••••

Հելլէն բանակին անակնկալ քայլայումը անսպա-
սելի դեպք էր։ 1922 Մայիս և Յունիս ամիսներուն այդ
կարգի նախատեսութիւն մը ծիծաղ կը պատճառէր ար-
դարեւ, նոյնիսկ եթէ երբէք այդ նախատեսութիւնը զին-
որական մասնագէտի մը կողմէ յայտնուած ըլլար։

Նկատելի մի քանի կէտեր։

Դաշնակիցներուն թրքապաշտպան քաղաքականու-
թիւնը, Յունաստանի տնտեսական ծանր կացութիւնը,
ներքին կուսակցական պայքարները ընդարձակ սահմանի
վրայ ծրագրուած զինուորական շարժումներն և ուրիշ
պատճառներ, Սաքարիոյ պարտութիւններու շանուը կը նուա-
րանակին ապագայ յաջողութիւններու շանուը կը նուա-
րեցնէին և յաղթանակի հաւանականութիւնները կասկածի
տակ կը դնէին։

Հելլէններուն խորասուզումը դէպի Փոքր Ասիոյ
սիրար, փոխանակ կացութեան նպաստաւոր ձեւ տալու
ընդհակառակը աւելի դժուարութիւններ ստեղծեց։ Անել

92646-42

2004



649-2002

մը եղաւ այդ ճամբան, անդարմանելի աղէտ մը, որմէ գերազանցապէս օգտուեցան թուրքերը:

Էսկի-Շէհիր, Աֆիոն Գարահիսար գիծը պահելու հարկադրանքին տակ գտնուազ հելլէն բանակը, դատապարտուած էր աղիտաւոր անգործութեան մը: Ահա այդ թուականէն ոկեալ թրքական ոչ կատարեալ գորամասերուն ապագայ յաջոզութիւնը անխօսսափելի կը նկատուէր, ոչ թէ անոնց ուղմական գերազանցութեան և արժանիքին, այլ հելլէններուն կողմէ զործուած ճակատգրական սխալներուն պատճառաւ:

Սաքարիոյ պարտութիւնով հելլէն բանակին բաղդը վճռուած էր: Ամիտիուած ուժերով կարձ ճակատ մը պահելու կարելիութիւնը կապուած էր երկու հարցերու հետ:

Առաջին՝ Փոքր Ասիոյ քրիստոնէութեան մասնակցութիւնը բանակին ծառայութեան, երկրորդ՝ զրամական լայն օժանդակութիւն Փոքր Ասիացիներու կողմէ:

Այս տեսակէտներուն ուժ տալու համար կազմուեցաւ, «Փոքր Ասիական» միութիւնը, որուն վերապառուած էր դժբաղդարար կարձատեւ կ'հանք մը:

Կուսակցական մոլեռանդութիւնը նուազ աղետաւոր չեղաւ: Բանակը կուսակցական դպրոցի վերածելու համար ամէն ջանք չի խնայուեցաւ: Կարողութենէն, արժանիքէն աւելի կուսակցական ջիղը վնտուեցաւ: Հայրենասիրութիւնը տեղի տուաւ կուսակցամոլութեան առջև ու ստեղծուեցաւ անտանելի լրտեսական միջավայր մը: Դուրսի թշնամիէն աւելի մտահոգութիւն կը պատճառէր ներսի «թշնամին»:

Դէպքերուն ու անցուղարձերուն հետեւող մը յստակ կերպով կը տեսնէր այս վիճակը: Ժողովատեղիներու մէջ, սրճարաններու, պողոտաներու և նոյնիսկ եկեղեցիներու մէջ այս ախտորոշ վիճակը հաստատող միջադէպեր միշտ անպակաս էին:

Կոստանդինեան և վենիզէլոսեան անվերջ պայքարը:

Փոքր Ասիոյ Յոյները հակաթագաւորականներ էին: Բանակը, մասնաւորապէս վինուորականութիւնը երկու հակառակորդ մասերու բաժնուած էր: Ֆէնէրի պատրիարքարանը մերթ ընդ մերթ կիրքերը վառ պահելու համար, տիրող կուսակցութեան գործած սխալները քննադատելուն մէջ անպատճենութիւն շէր տեսներ:

Վերջապէս ներքին կեանքը քառոս մըն էր, խառնարան մը, որուն պիտի յաջորդէր դէպքերու բնական դասաւորումով, սեպտեմբերեան անսախընթաց աղէտը:

Զօրավար Փափուլասի ընդհանուր հրամանատարութենէ քաշուելէն յետոյ Փոքր Ասիոյ զինուորական դրութիւնը սկսաւ մտահոգութիւն պատճառել: Զօրավարին հրաժարականը բացորոշապէս երեւան կը հանէր այն տարակաբժժութիւնը որ գոյութիւն ունէր կառավարութեան և հրամանատարութեան միջէ:

Փափուլասի յաջորդ զօրավար Հաճանէսթի, համախորհուրդ կոստանդին թագաւորին հետ, իզմիր կուգար զինուորական նոր քաղաքականութիւն մը մշակելու, որուն առանցքը կը կազմէր Փոքր Ասիոյ պարպաւմը հելլէն բանակին:

Յետագայ դէպքերը Աթէնքի մէջ նախամտածուած ծրագիրը յստակ կերպով վեր կը հանեն, ոչ մէկ կասկած ձգելով կառավարութեան՝ Փոքր Ասիան դատարկելու դիտաւորութիւններուն վրայ՝ Հաճանէսթի հրամանատարութիւնը ստանձնելէ յետոյ կազմալուծեց նորակազմ «Միքրասիաթիկ» միութիւնը:

Անոր գործակցեցաւ նաև իզմիրի հելլէն բարձր դէմիսէր Պ. Սթէրիատիս, որ անձնապէս այ համաձայն շէր Միութեան նպատակին:

«Միքրասիաթիկ» կողմէ, Եւրոպա դիւանագիտա-

կան առ սքելութիւններ զրկելու համար տրուած որոշումը, Սթէրիատիսի զայրոյթ դրզնեց որուն հետեւանքով նշանակուած պատուիրակներուն արտասահման մեկնումը ժամանակի մը համար արգիլուեցաւ:

Տօքթ. Փալթոփ, «Փոքր Ասիական»ի ազդեցիկ անդամներէն և արտասահման մեկնելիք պատուիրակներէն մին, ցաւով զիտել տուած էր թէ կառավարութիւնը արգելք կը հանդիսանար իրենց գործունէութեան, թէ Սթէրիատիս միշտ անբարեացակամ վերաբերմունք ցոյց կուտար, թէ վերջապէս չազատագրուած Յոյներուն դէմ կոստանդինեան վարչութիւնը խաչակրութիւն մը սկսած էր:

Այդ օրերուն տարածայնուեցաւ թէ տօքթ. Փալթոփ և իրաւագէտ Աթինոյէնի գաղտնի փախած էին Իզմիրէն անզլիական հիւպատոսարանին աշակցութեամբ առաջինը Բարիդ և երկրորդը Ամերիկա ուղեւորելու և Փոքր Ասիոյ քրիստոնէութեան վասնգուած դատին ի նպաստ շարժում մը յառաջ բերելու համար:

«Փոքր Ասիական» միութեան շարժումէն, կունարիսի կառավարութիւնը վախնալու պատճառներ ունէր: Կաստանդին խրատուած էր Սիլանիկի յեղափոխութիւնը: Մանաւանդ Ֆէնէրի աթոռին վրայ Մէլէթիոսի բազմիւթ աւելի մտահոգեց արքայականները, որոնք չազատագրուած Յոյներու վրայ ազդեցութիւն չունէին երբէք:

Բարձր գօմիսէր Սթէրիատիսի վարած անպատասիանասու քաղաքականութիւնն ալ դէպքերու այդ կերպ զ սրգացման կը նպաստէր:

Սթէրիատիսի ներքին քաղաքականութեան առանցքը կը կազմէր սիրաշահիլ թուրքերը: Այդ քաղաքականութիւնը զիտակցարար շատ անիրա: ութիւններ գործել տուաւ: Բազմաթիւ հայեր, թուրք մողովուրդին անհանգստութիւն պատճառած ըլլալու ամբաստանու-



ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐՈՒՄ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԱՅ ԽՄԲԻ ԳԵՐԻՆԵՐՈՒՄ

Թիւնով, ամիսներ բանտը մնացին: Միւֆթիւները շատ
աւելի լաւ ընդունելութիւն կը գտնէին իր մօտ, քան
հայոց Առաջնորդը, նոյնն էր Յունաց մետրապոլիտը:

Այս քաղաքականութիւնը աղէտին մեծութեան մէջ
մեծ դեր խաղաց: Թիկունքին վրայ գտնուող թուրք
զանգուածները, իրենց հանդէպ ցոյց տրւած թոյլ վերա-
բերունքն օգտուելով յաջողեր էին կապ հաստատել
քէ Խաչական գօտիին հետ: Իբրև փաստ կարելի է ցոյց
տալ Պալըքէսիրի դէպքը:

Ճակատին անմիջապէս ետելը, թշնամի ազգութեան
պատկանող բազմանազար ժողովուրդ պահելը, անքա-
ւելի յանցանք է, զործածելու համար խելագարութիւն
բառը: Էօտէմիշէն մինչեւ Աքիոն-Գարահիսար, մինչեւ
Մէնտէրէս հոծ թրքութիւն մը կը բնակէր, մինչեւ
զինորական օրէնքը տեղափոխութիւն մը հարկեցուցիչ
կը նկատէր:

Դէպքերը ցոյց տուին թէ ինչպէս թիկունքի թուրք
բազմութիւնները, խուճապի մատնուած զինուորներուն
փախուստի ճամրան կտրեցին և հրամանատարութեան
(իզմիր) ու ճակատի հաղորդակցութեան միջոցները
խանգարեցին:

Հրամանատարութիւնը բացարձակապէս անտեղեակ
էր դէպքերէն. ճակատի կացութեան մասին պատահա-
կան տեղեկութիւններ կը հասնէին իրեն: Այս փաստը
կը հաստատուի Հաճանէսթիի պաշտօնական զեկոյցներով
որոնք երկու տողի մէջ բանակին «կանոնաւոր» նահանջը
միայն կը զեկուցանէին:

Աքիոն-Գարահիսարի ճակատին վրայ պատերազմա-
կան գործողութիւնները սկսուած թուականին (26 Օգոստու-
միեւնոյն) օրը 10 ժամ հեռաւորութեամբ դէպի իզմիր,
այսինքն Ալաշէիրի և էլվանլարի միջև չէթէական
բուռն գործողութիւն մը կ'ակաէր:

Ահա թէ ինչո՞ւ թիկունքը, թշնամի գսրծակալներու
որջը, հելլէն բանակին քայքայման մեծագոյն ազդակը
եղաւ, չորհիւ Սթէրիատիսի և մասամբ ալ հրամանա-
տարութեան վարած անխոհեմ քաղաքականութեան:

* * *

Ճայերը ի՞նչ դիրք բռնած էին հելլէն կառավարու-
թեան հանդէպ: Այս հարցումին պատասխանը որոշ և
կարուկ է. Էնկիւրիի կառավարութեան զայրոյթը չի
գրգոելու և Անատոլուի մէջ ապրող բազմահազար հա-
յութեան գոյութիւնը չի վտանգելու համար, ունենալ
վերապահ ընթացք մը, միաժամանակ հելլէն կառավա-
րութիւնը չի գգոհեցնելու համար թրքասէր արարքնե-
րու մէջ չի գտնուիլ:

Հաւաքապէս յոզնած հայ ժողովուրդը, արդէն զին-
ուորական ո և է արժանիք չունենալով, չըր կրնար դրա-
պէս աջակցիլ հելլէն կազմակերպուած և լաւ մարգուած
բանակին: Խսկ հայ չէթէախումբերու մասին տարածայ-
նուած լուրերը չափազանցուած էին: Գտնուեցան անհատ-
ներ, որոնք աւարառութեան համար փորձեցին արկածա-
խնդրութիւններու ձեռնարկել, բայց իզմիրի և գաւառի
հայութիւնը պատեհութիւնը ներկայանալուն միշտ պա-
խարակեց այդպիսիներու վարմունքը ու երրէք ո և է
առիթով չի հովանաւորեց ու չի քաջալերեց այդ անպատ-
ուարեր շարժու մը:

Չէթէական գործունէութենէ շահ սպասելը միամը-
տութիւն պիտի ըլլար:

Բայց ներելի՞ է միթէ անհատական դէպքերը վերա-
գրել ամրող ժողովուրդի մը: Թուրքիոյ մէջ սիթէ՞ չի
կային նման աւազակային շարժումներու աւազակախու-
բեր: Քիւչիւք Մէհմէտի մը սիրադործութիւններուն

պատասխանատու կարելի՞ է բռնել Այտընի նահանգին
թուրք ժողովուրդը:

Զափերը նոյնն են :

Հայերը հելլէն կառավարութեան հանդէս ունեցան
քօրէքթ ու պատուաւոր կեցուածք մը, նոյնը պիտի
ընէին եթէ տիրող կառավարութիւնը անզլիական, արա-
բական կամ թրքական ըլլար :

Բարոյական գետնի վրայ պարտաւոր էինք Յոյնե-
րուն հետ միասին շարժիլ ու այդպէս ալ ըրինք : Իզմիրի
Առաջնորդ Դեւոնդ եպիսկոպոս Դուրեան չէր կրնար Եւ-
րոպայի ըլլալիք զիմումներուն իր մասնակցութիւնը
չըերել :

Արդէն հելլէն կառավարութեան նպատակը հայերը
բարոյապէս գործածել էր : Համաշխարհային խղճմտանքը
շարժելու համար, այս չարչարուած ժողովուրդը իրր
զէնք գործածելու մեթոսը առաջին անգամ չէր որ մէջ
տեղ կը դրուէր : Մեծերէն ժառանգ մնաց ան ու իրեն
նուիրականացուած սովորութիւն փոխանցուեցաւ փոքր
պետութիւններուն ալ :

* *

Զմիւռնահայ ազգային կեանքը ի՞նչ կացութիւն կը
պարզէր այդ օրերուն

Իզմիրի մէջ, սկիզբէն ի վեր, ազգային իշխանու-
թեան զեկը, հայ հարուստներու ձեռքը զտնուած է :
Վաճառականական ասպարէզին մէջ կարողութիւն
յայտնաբերող հայ դրամատէրները, ազգային կեանքի
մէջ միշտ յետադէս ու տգէտ եղած են, զուրկ հասա-
րակութեան մը կրթական, կրօնական և յարաբերական
գործերը վարելու ընդունակութենէն :

Ամէն բան իրենց ձեռքին մէջ կեղրոնացնելու մո-



Բ. ԽՄԲԱՆԿԱՐ՝ ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐՈՒՄ

լութիւնը երիտասարդ ու յառաջադէմ ուժերուն գործակցութիւնը մերժելու յաւակնութիւնը, հայ հարուստներու մտայնութեան ախտորոշ մէկ կողմն է:

Անկասկած բարեսէր ու ազգուսէր անձեր շատ կան իզմիրի հայ հարուստներուն մէջ: Ազգային գործերը շուկայիկ հաշիւներով վարելու ճիգը, անոնց մեծագոյն սխալն է: Դպրոցի մասին կը մտածեն այնպէս՝ ինչպէս պիտի մտածէին իրենց ընտանիքի մասին: Ազգային դրամարկղը իրենց օգտակար սեպած ձեռնարկին համար առանց հարցնելու կը պարպեն: Հաշուական ու դրամական խնդիրներու մէջ ինքինքնին հակակշոէ զերծ կը դաւանին: Ո՞վ իրաւունք կրնայ ունենալ իրենցմէ հաշու պահանջելու: Հարուստ ըլլալը բաւական կը համարեն, զեղծումի կասկած չի ներշնչելու համար ու կը կարծեն թէ այդքանը բաւական է ազգին ճակատադիրը վարելու համար:

Բարեմիտ, բայց նոյնքան խաւարամիտ մարդեր, որոնք կարծես կ'ապրին տամնելութերորդ դարուն կամ Արդիկէի մութ անկիւններուն մէջ:

Իզմիրի մէջ կուսակցութիւններու անկազմակերպ վիճակը այս մտայնութեան տիրապետութեան շրջանը երկարածգած է: Քաղաքական ըմբռնումով կուսակցութիւններ գոյութիւն չունէին արդէն իզմիրի մէջ: Ֆողովուրդին ստուար մեծամասնութիւնը անկուսակցական էր: Ռամկավար կուսակցութիւնը իր ամենափայլուն օրերուն (պատերազմէն առաջ Պարթևեան շրջան) հազիւ կրցած էր մասնակի շարժում մը ստեղծել: Արտասահմանի մէջ կը կարծեն թէ — ինչպէս կը սիրեն հաւատալ Ռամկավար լիտրները — իզմիրի հայ դրամատէրները՝ ռամկավար սկզբունքներու համոզուած ու անշահմանդիր պաշտպաններն են: Միալ է այդ կարծիքը: Հայ հարուստները երբէք Ռամկավար կուսակցութեան

չեն յարած, անոնք բացարձակապէս անկուսակցականներն են, անշուշտ ունենալով միշտ իրենց նախասիրութիւնները:

Բայց կարելի է ըսել թէ անոնք հակադաշնակցականներ եղած են պարզապէս իրենց անձնական շահերուն տեսակէտէն:

1920էն յետոյ Հ. Յ. Դաշնակցութեան տկար օրերուն, երբ Հայաստանի աղէտին բռվանդակ պատասխանատուութիւնը, արտասահմանեան ոչ դաշնակցական մամուլին մէկ մասը, իր վրայ կը բեռոցնէր, երբ ժողովուրդը պահ մը, այդ ալ իրաւունքով, իր աչքերը ուրիշ կողմ դարձուցած էր, նոր յենարան մը որոնելու համար Ռամկավար Ազգատական կուսակցութիւնը իզմիրի մէջ տենդուտ գործունէութեան սկսաւ: Մէկ կողմէն Պ. Մ. Սլավը, միւս կողմէ Պ. Մուշեղ Սերոբեան (Նախկին արքեպիսկոպոս) անխոնջ կ'աշխատէին, կը գրէին, հրապարակացին բանախօսութիւններ կը սարքէին կուսակցական շարքերը խտացնելու համար: Բոլոր ճիգերը զէրօի յանգեցան:

Ու այդ «երջանիկ» օրերուն Ռամկավար կուսակցութիւնը իզմիրի մէջ 35 հոգի արձանագրեց տեսրակի վրայ, որոնց մէջ մի քանի հարուստներ ես, որոնք երկու շարաթ յետոյ քաշուեցան կուսակցութիւնէն:

Ահա կարճ տողերու մէջ Ռամկավար կուսակցութեան իզմիրեան գործունէութիւնը:

Հ. Յ. Դաշնակցութիւնը քսան տարիներէ ի վեր մասնաճիւղեր ունէր իզմիրի, Մանիսայի և Էօսէմիշի մէջ: Իրեւ դաւադրական շրջանի կազմակերպութիւն մեծ հմայք մը ստեղծած էր իր շուրջ:

Իզմիրի մէջ արդարեւ պէտք եղած ուժը չունէր ան: Ճիշտ է որ ժողովուրդին մեծ մասը համակիր էր, բայց կուսակցական շարքերը զօրաւոր չէին: Էօսէմիշի 300

տունոր հայութիւնը ամբողջութեամբ Դաշնակցական էր, Մանիսայի մէջ մերթ ուժեղ ու մերթ թոյլ եղած է կազմը, իսկ իզմիրի մէջ անդամներուն թիւը երբէք 250 չէ անցած:

Դեռ ուրիշ պատճառներով, զորս կարելի չէ նոս մէկառմէկ թուել, և, Յ. Դաշնակցութիւնը ի վիճակի չեղաւ ազգային ներքին քաղաքականութիւն վարելու:

Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը սկիզբէն ի վեր կաղաքակերպուած մարմին չէ ունեցած Իզմիրի մէջ: Միայն 920էն յետոյ Ամերիկայէն եկած Պ. Պ. Զագիկեան և Ա. Շահէն փորձեցին շարժում ստեղծել ու կուսակցութենէն ուժացած տարրերը քով քովի բերել:

Ահա հայ քաղաքական կուսակցութիւններուն գործունէութիւնը — եթէ ներելի է ըսել — Իզմիրի մէջ: Անշուշտ կուսակցութիւններուն անկաղմակերպ վիճակը դիմաւոր պատճառներէն մին է հայ դրամատիրութեան ուժեղացման և ազգային գործերը վարելու մենատիրութեան:

Առաջնորդարանը հարուստներուն ուղղակի ազգեցութեան տակ էր: Վարչութիւն, տնտեսական, ուսումնական ժողովները կազմուած էին անոնց ներկայացուցիչներէն: Դեռոնդ եպիսկոպոս Դուրեան կը գործէր անոնց հաւանութիւնով ու թելագրանքներով:

1921 թուականին վերջերը Զմիւռնահայ ազգային կեանքը քառս մը կը ներկայացնէր: Ճիշտ այդ օրերուն կը զուգադիմէր Թորգոմի, հայկական զօրամասի կազմութեան սկզբնաւորութիւնը: Նախկին վարչապես Կունտրիս լաղաքական առաքելութեամբ Լոնոն դժուար միջոցին, Թորգոմ կը ներկայանայ և հելլէն բանակին մէջ հայկական զօրաբաժին մը կազմելու առաջարկը կը ներկայացնէ:

Հոնտոնի մէջ սկսուած նախնական խորհրդակցութիւնները կը փոխադրուին Աթէնք, ուր առաջարկը տակաւ առ տակաւ մարմին կ'ստանայ և ի վերջոյ թագաւորական հրովարտակով կը վաւերացուի:

Այս ի՞նչ որ թորգոմ չէր յաջողած ընել ուէ երկրի, ուէ բանակի մէջ, Յունաստանի մէջ գլուխ հանեց ու այդպէս քանի մը անգամներ Աթէնք-Իզմիր երթեւեկելէն յետոյ, վերջնականապէս հաստատուեցաւ, իրեւ հայկական զօրաբաժնի հրսմանատար «Զմիւռնա Փալւս» պանդոկին մէջ:

Կառավարութիւնը հաւանութիւն յայտնած էր, կը մնար իրական ուժ մը ստեղծել, մարմին ու հոգի տալ այդ շարժումին: Անտարակոյս ամօթալի ձախողանք մը կարելի չէր, արուած ըլլալով բաղմաթիւ հայ սպաներութշուառ դրւութիւնը: Եւ իսկապէս ալ երկոտասանեակ մը սպաներ ընդառաջ գացին իր հրաւերին պարզապէս անօթութեան մղձաւանդէն ազատելու համար: Բայց կը պակսէր խում նիւթը, զօրքը: Այդ ուղղութեամբ լարուած աշխատանքները լաւ արդիւնք չէին տուած: Պոլիս մասնաւորներ զրկուեցան մարդ որսալու համար: Զանազան խռոտումներէ խարուելով հարիւրի չափ միամիտներ ինկան ցանցին մէջ և իզմիր բերուեցան, որոնք շարաթ մը յետոյ փախուստ տուին:

Չորս-հինգ ամսուայ աշխատանքները հազիւ 170—200 զինոր տուած էին «հայկական զօրաբաժն»ին որ մինչեւ աղէտին օրերը քաշքչեց իր գոյութիւնը, հայ զինուորականութեան մասին գէշ զաղափար կազմել ապլով հելլէն կառավարութեան:

Թէ ի՞նչ զեր խազաց Թորգոմի «զօրաբաժն»ը: Երզումի ծանօթ «հերոս»ը հակայ դերեր կը վերագրէ իրեն, հրսելով հէքիաթային պատմութիւններ, իսկ ի՞նչ որ ծանօթէ Զմիւռնայութեան, սա է թէ Թորգոմ իր



ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՀՆ. ՍԱՐԳԻՍԵԱՆ ԳԵՐԻԲ ՏԱՐԱԶՈՎ

649-2002

գործելակերպով լիւսասկար հանդիսացաւ եթէ, ոչ աղետին մէջ իր ունեցած պատասխանատուութեան բաժինովը, զոնէ հայ մողովուրդը ծիծաղելի դարձնելով յաշս հելլէն կառավարութեան և օտար հիւպատոսարաններու:

Ազգային մարմինները եթէ ոչ չերժ, զոնէ պարզ ընդունելութիւն մ'ըրին թորգոմին, միաժամանակ խարուելով անոր երեւոյթային կարողութիւններէն:

Միջանկեալ կերպով ըսեմ՝ թէ Ազնաւորեան վարչութիւնը և իր օրկան վատահամբաւ «Արեւելիան Մամուլ»ը կողմնակից էին հելլէն բանակին մէջ հայկական գօրաբաժին մունիսնալու տեսակէտին։ Գաղափարին զէմ չէին անոնք, այլ այդ գաղափարը մարմացնող անձին զէմ։ Իրենց համար ո և է անպատճենութիւն չկար, եթէ երբէք Անդրանիկ մը ստանձնէր այդ ձեռնարկին զեկավարութիւնը։

Խամկավար կուսակցութեան լիարներն ալ — Լովորը — համաձայն էին այդ շարժումին և ազդ ուղղութեամբ ալ յարաբերութեան մտան թորգոմի հետ։

Այսպէս Պ. Գալիփակեան (Լուվրը) մէկէ տւելի անգամներ տեսակցութիւններ ունեցաւ առանց արդիւնքի։ Բանակցութիւնները տեւեցին երկար։ Պահ մը որոշուցացաւ կազմել օգնութեան կօմիտէ մը, հայկական «գօրամաս»ին նիւթապէս աջակցելու համար։ Բայց այդ ձիգերն ալ միեւնոյն վախճանը ունեցան, թորգոմի վանողական և մենատէր բնաւորութեան և երկրորդ հարուստներուն համբաւաւոր «առատաձեռնութեան» պատճառու իրեն բնական հետեւանը այս անհամաձայնութեան, ազտոտ ու վտանգաւոր պայքար մը սկսաւ մէկ կողմէն Առաջնորդարանի, Ազնաւորեան վարչութեան և «Արեւելիան Մամուլ»ի և միւս կողմէն թորգոմի միջև։

Հ. Յ. Դաշնակցութիւնը որոշած էր բացարձակապէս չեղոք դիրք բռնել, և երբէք չի քաջալերել թոր-

գոմը, սկզբունքով այդ շարժման հակառակ ըլլալով, և
արդիկած էր հասարակութեան համբաւին արժանացած
դաշնակցականներուն գործակցութիւնը:

Խակ Զմիւռնահայութիւնը բացարձակապէս բացասար կան վերաբերմունք ցոյց տուած էր Թորգոսմի հանդէպ :

Հայկական «զօրամասի» հրամանատարը դրւուց
յուսահատողներէն չէր։ Իր կամքը, իր արտակարգ
յանդզնութիւնը, իր տրամադրութիւնները միշտ խան-
դավառ պահեցին դինք։

Վրայ հասան ծանօթ դէպքերը :

Թորդու քէմալական բանակին իդմիր մուտքէն
առաջ փառաւոր առղանցք մը կատարելէ յետոյ ծովե-
գերքին վրայ, չտապեց ինքզինքը նետել շողենաւ:

Ահա հսու կը վերջանայ թորդոմի անփառունակ զոր-
ծունէութիւնը :



f.

ԶՄԻՒԹԵՆՈՑ ԳԱՐԱՐԱԿԱՆ ԵՐԵՍՓԱԽԱՆԿԱՆ ԺՈՂՈՎԸ
ԻՆՉՊԵՍ ԿԱԶՄՈՒԵՑԱՒ ԱԶՆԱԽՈՐԵԱՆ ՎԱՐՉՈՒ-
ԹԻՒՆԸ — ԱՆՀԱՄԱՉՈՅՆՈՒԹԻՒՆ ՀԱՅ ՀԱ-
ՐՈՒՍՏՆԵՐՈՒ ՄԻՋԵՒ — ԻՉՄԻՌԻ ԶԻՆ-
ԴՈՐԱԿԱՆ ՀՈՐԻԶՈՆԸ ԿԲ ՄԹԱԳԻՒ

卷之三

Նազարէթ-Հիլմի, Տիրան-Աշնան վարչութիւնը ան-
ամաձայնութեան պատճառաւ հրաժարեցաւ։ Դործերը
մնացին երեսի վրայ։

Կեղրոնական որբանոցի խնամակալներ Պ. Պ. Մ.
Ազնաւորեան, Ս. Թագուորեան, Կ. Պալապանեան խմբակ
մը կազմած, կը ջանային իրենց իշխանութեան տակ
առնել ազգային գործերը: Հայ հարուստներուն դէպի
ազգային կեանքը ցոյց տուած շահագրգոռութիւնը ինք-
նին լաւ երեւոյթ էր, բայց անոնց քմահաճոյքը պար-
զապէս աղիտարեր կ'ըլլար ժողովուրդին համար:

Ազնաւորեան վարչութեան մասին խօսելէ առաջ, հոս կ'արժէ քանի մը նօթեր տալ Իզմիրի Գաւառական Երեսփոխանական ժողովի իրաւական և օրինական հանդամանքի մասին, ցոյց տալու համար թէ 1918էն յետոյ գործի դլաւի անցնող ազգային մարմինները — որոնք կուրորէն Պատրիարքարանի վաւերացման կ'ենթարկուէին — ըստ Սզբ. Սահմանադրութեան ապօրէն կազմ ունէին :

Երեսփոխանական ժողովը Զինագագարէն յետու իր մեծամասնութիւնը կարևոցացած էր. 5—6 երեսփոխանականը ըրջանը լրացած և նորերու ընտրութիւնը, ան-

հրաժեշտ զարձած էր : 1910 ին ընտրուած երեսփոխանները գեռ կը պահեին իրենց աթոռները : Այս աղաղակող պարմութիւնը խնդրոյ առարկայ եղած էր ժողովին ապօրմութիւնը խնդրոյ առարկայ եղած էր ժողովին մէջ և որչում կայացած նոր ընտրութիւններու ձեռնարկելու համար :

Հարուստ դասակարգը ընտրութիւններու արդիւնքն է կը վախնար : Այդ վախը սակայն կը վարագուրէր քաշական աննպաստ պայմաններ մէջտեղ դնելով յաճախ : Դաքական աննպաստ պայմաններ մէջտեղ դնելով յաճախ :

«Արեւելեան Մամուլ»ը, հելլէն շրջանակներուն բերն մէջ կը դնէր կարծիքներ, ենթադրական գաղափարներ, թուելով նոր ընտրութիւններուն անպատճառ թիւններն ու վասանները :

Բոլոր մեքենայութիւնները ի գործ դնելով հարուստ ները յանողեցան աղմուկի մէջ խեղդել և քաշքշել իրենց գործութիւնը :

Այս կազմալուծուած, քայլայուած, ժանդուած վիճակին մէջ մնաց Գաւառական Երեսփոխանական ժողովը, որ տարին երկու անգամ Մեսրոպեանի կամ Առաջնորդարանի սրահին մէջ նիստ կ'ունենար վարչութիւն կամ պակաած անդամներ նշանակելու համար :

Կեղրանական Որրանոցի խնաժակալութիւնը, իր վայրերան օրկան «Արեւելեան Մամուլ»ով դիրք բռնած վայրերան օրկան «Արեւելեան Մամուլ»ով դիրք բռնած մասնեանի և համակիրներու զէմ, որոնք նմանապէս, վարակուած էին իշխելու մոլութիւն :

Մասնաւորապէս Պ. Մ. Աղնաւարեանը հոգեւին կը աշխատէր Քաղաքական ժողովը, իրեններով կազմել ժողովուրդը իր կամքին, համաձայն առաջնորդդիւններու և իր ժողուրդի փառասիրութեան գոհացում տալու համար :

Առաջնորդ Ղեւոնդ եպիսկոպոս Դուրեան հաւասարակորդ ապահելու համար կը ջանար երկու հակառակորդ ապարհը իրարու քով բերել համագործակցաբար կազմելու նոր վարչութիւնը :

Երկար բանակցութիւններէ յետոյ, Պ. Մ. Աղնաւորեան կը յաջողէր իր պայմանները ընդունիլ տալ և կը կազմէր իր վարչութիւնը, խոսանալով կարծ ժամանակի մէջ ընտրութիւններու ձեռնարկել :

Փոխանցման շրջանի վարչութիւնը մըն էր կազմուածը, թէև հակաօրինական, սա պատճառաւ որ անգամներուն մէջ կային ազգայիններ, որոնք Կեղրանական Որրանոցի խնաժակալներ ըլլալով, համարակալի ու համարառուի կրկնակ դերերու մէջ կը գտնուէին :

Աղնաւորեան վարչութիւնը գործի գլուխ անցնելէ յետոյ, ուեէ բարենորոգում, օգտակար ձեռնարկ չըրաւ : Ընդհակառակը, անոր գործունէութիւնը ունեցաւ բացառական հետեւանքներ : Ան իր կարողութենէն վեր գործերով սկսաւ զբաղիլ : Բարձր քաղաքականութեան մէջ մտաւ :

«Արեւելեան Մամուլ» հրաժարակաւ, զինուորապէս և դրամապէս հելլէն բանակին օգնելու հրաւեր կը կարգար ժողովուրդին, մինչդեռ Զմիւնահայութիւնը երբէք համաձայն չէր այդ կարծիքներուն : Եետագայ գէպֆերը ցոյց տուին թէ Պ. Ա. Մամուրեան որքան սիսալած էր իր քաղաքական ըմբռնումներուն մէջ և թէ իր խմբագրականները որքան աղխարեր եղած էին ժողովուրդին համար :

Բազմաթիւ են անոնք, որոնք «Արեւելեան Մամուլ»ի տղիտօրէն խմբագրուած առաջնորդդիւններէն խաբուելով իզմիր մնալու որոշում տուած ու այդպէսով ալ աղէտահար եղած էին :

Այդ միեւնոյն տիրահոչակ «խմբագրապետն» է որ իր կաշին աղատելէ յետոյ, շոգենաւին մէջէն իր թիրթուկին խմբագրական կը դրէր, ժողովուրդին փախուառ աննպատակ համարելով :

Քաղաքական անցուգարձերուն մէջ, Զմիւնահայութիւնը խիստ վերապահ ընթացք մունեցաւ :

ժողովուրդը իր վարիչներէն աւելի խելացի շարժեցաւ ու բնազդօրէն զգաց կացութեան փափկութիւնը : Ազնա որեան վարչութիւնը զէպքերու անակնկալ դասաւորումին չի հետեւցաւ, ձիչտ ժամանակին կացութիւնը չի տեղեկագրեց Ազգ . Պատուիրակութեան , կանոնաւոր կապ չի պահեց Պատրիարքարանի հետ : Գործեց ինքնազրուի , անպատասխանատուօրէն , և մեր տուած մեծ կորուսներուն զլիաւոր և առաջին պատճառը եղաւ :

Ահա թէ ի՞նչ կը գրէ Դեւոնդ եպիսկոպոս Դուրեան Ազնաւորեան վարչութեան մասին . անզմիրի քաղաքական ժողովի անգամները կրնան առեւտրական հրապարակի վրայ մեծ համբաւ ունենալ , բայց ազգային գործոց մէջ ոչ միայն չունին վարչագիտութիւն և ազգ կառավարելու կարողութիւն և յատկութիւն , այլև իրենց անհասկացութեամբ և անփութութեամբ ամբողջ Խզմիրը վատանգեցին : Այս խմբակը անամօթաբար լքեց և միայնակ թողուց զիս քէմալական բանակին զէպի Զմիւռնիա արշաւած միջոցին , ոչ միայն այսափ , այլև թելազրութիւններու և խնդրանքներու . չանսացին , և հակառակ պնդումներու , որովհետեւ ևս առաջարկած էր փոխադրանաւերով ժողովուրդը տեղափոխել , քէմալական բանակին մուտքէն շաբաթ մը առաջ , ընդդիմացան իմ առաջարկիս և յիմարական նկատեցին զայն և խորհուրդ տուին այդ ոճով չխօսելու ժողովուրդին չի յուղելու համար և ես ի պատասխան յայտնեցի թէ իմ գործ ժողովուրդին հետ չէր այլ ժողովականներու հետ , քանի որ ժողովականք ժողովուրդի ներկայացուցիչք կը նկատուէին , եթէ իմ առաջարկութեանք արբուէ անշուշտ առնուշտուրդին և ինչքերուն (3)՝ աղատուած պիտի բլարո :

Դեւոնդ եպիսկոպոս Դուրեան փաստօրէն Ազնաւորեան վարչութեան անդամներուն տպէտ մտայնութիւնը

կը հրապարակէ : Վարչութեան ապիկարութիւնը չէր պատճառը թորգոսի յանդգնութիւններուն — Առաջնարդարանը պաշարել , գուռները գոցել , եկեղեցին չուրջ շգթայ կազմել ելն . :

Բայց խոչոր փաստերն ու զէպքերը արձանագրելու համար հատորներ պէտք պիտի ըլլայ կազմել ցոյց տալու համար ձրի համբաւ շահած և իրականութեան մէջ աղիտաւոր գործունէութիւն ունեցած քանի մը եսամոլ հարուսաներու և ախտամոլ «խմբագրապետ»ի մը գործած չարիքներն ու խաղցած գերը :

Մենք արձանագրեցինք միայն մեր տպաւորութիւնները , մնացեալը թողլով ապագայ պատմագիրներուն :

* *

Իզմիրի քաղաքական ու զինուորական կացութիւնն ալ սկսած էր մթագնիլ : Փոքր Ասիոյ ինքնավարութեան հոչակումը , Կունարիսի կառավարութեան վերջին փամփուշտն էր :

Ինքնավարութեան տօնախմբութիւնը շատ անշուք պարզ ու առանց խանդակառութեան տեղի ունեցաւ : Ժողովուրդի բարուական կորովին վրայ նետուած սոսկալի ապտակ մը եղաւ ան , ու եթէ դեռ մինչեւ այդ թուականը կային միամիտներ , որոնք կը հաւատային հելքն տիրապետութեաններկարաձման Փոքր Ասիոյ հոգամասին վրայ , այդ օրը հիասթափուեցան : Հելքն կառավարութիւնը այդ ակդով փաստօրէն ձեռք կը քաշէր իզմիրէն և կ'ըսէր քրիստոնեայ ազգաբնակչութեան , աղուք ձեր ձակատաղրին տէրն էք , անա ձեզի բանակ , պահնեցէք զայն և փրկեցէք ձեր կեանքը :

Բայց իրականութեան մէջ այդ ակդը զահնակիցներու վարած քաղաքականութեան վրայ ոչ մէկ կերպով

աղջեց : Բնդհակառակը դիւանազիտական բարդութիւններ ծագեցան և Խզմիրի դաշնակից Բարձր գօմիսէրները դիմեցին Սթէրփատիսի բացատրութիւններ պահանջելու և իրենց հպատակներուն շահերուն անձեռնմխնիութիւնը ապահովելու համար :

Այսպէս ինքնավարութեան հոչակման թուականէն սկսեալ ժորասանն հասոյթը տեղական և բանակի պէտքերուն պիտի դորձածուէր, մինչդեռ Հանրային Պարտուց վարչութիւնը սանթիմ մ'իսկ չի դիմեց :

Դիմուորական կացութիւնը գաղտնի կը պահուէր ժողովուրդէն : Դասալիք զինուորներութիւը օրբսորէ կը բազմապատկուէր ու ամիս չէր անցնէր որ Աթէնքի կառավարութիւնը քանի մը զաս աղատ արձակելու արոշումը չի հաղորդէր թերթերուն :

Բայց այդ բոլորը ինզրին երեւոթային տեսքը միայն կը ցուցնան :

1922 Յուլիս և Օգոստոս ամիսներուն հելլէն կառավարութիւնը և հրամանատարութիւնը վերջին ձիգ մը փորձել ու զեցին Պօլոսյ վրայ արշաւանք կազմակերպելու ծրագիրը յղանալով :

Հարկ եղաւ — բատ զօրավար Փափուլասի յայտարարութեան — քանի մը զօրարաժիններ քաշել Փոքր Ասիու ծակատէն Պօլոսյ վրաւանքն յատկացնելու համար :

Ու արդիւնքը այն եղաւ որ թուրքերը օգտուելով այս առիթէն, ուժեղ յարձակում կազմակերպեցին Աֆիսն Գարահիսարի ծակատին վրայ Օգոստոս 26ին ու կարձատե պատերազմէ մը յետոյ յաջողեցան ծակատը ձեղքել :

Պատերազմի վերակառումը անակնկալ մ'եղաւ Խզմիր ժողովուրդին համար :

Գ.

Հելլէն ԲԱՆԱԿԻՆ ԴԱՍԱԼՔԱՒԹԻՒՆԸ — ԴԱՒԱՆԻ
ՔՐԻՍՏՈՆԵԱՑ ԱԶԳԱՅԻՆԿՉՈՒԹԵԱՆ ԿՈՒՑԱՊԱՅԻՆ
ԳԱՂԹԸ — ԱԶՆԱՄԱՐԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
ՓԱԽՈՒՍՏԸ — ԱՆՕԳՈՒՏ ԴԻՄՈՒՄՆԵՐ —
ԱՂԵՏԸ

— o —

Աֆիսն-Գարահիսարի երկաթէ պտանէնները քանդուած և հելլէն պաշտպանողական ուժերը կարճատե դիմադրութենէ վերջ նահանջեր էին :

Ճակատի նահանջող ուժերուն հետ Խզմիր կը համախմբուէին պատերազմական գօտիէն հեռու գտնուաղ քաղաքապահ զինուորներն ու սատիկանները, արուած հրամաններու համաձայն :

Հետեւեալ մանրամասնութիւնները կը քաղեմ պաշտօնական անձնաւորութեան մը տեղեկազրէն, որ ականատես վկան եղած է բոլոր գէպքերուն և հրաշքով աղատուած մորթոտումէ :

«Բարոյալքուած զինուորներու հետ Խզմիր կը թափէին Աֆիսն-Գարահիսարի, Աւշազի, Էօակէմիշի Գամապայի, Ալլիհիի, Մոնիսայի քրիստոնեայ ազգաբնակչութիւնը և հայածական չէրքէջները սարսափահար և անմարդկացին կերպարանքով :

Այս բազմութիւնները տեղաւորուեցան եկեղեցիներու, հիւանդանոցներու և հանրային հաստատութիւններու մէջ, թատրոն, սինէմա, ժողովարան և այլն :

Վատենգը մօտեցած էր : Բանակը բոլորովին կազմաւուծուած էր : Ընդհանուր համոզումը սա էր թէ լաւ կազմակերպուած զօրաբաժին մը բաւական պիտի ըլլար օրերով զբաղեցնել թշնամին և փրկել հարիւր հազարաւորներու կեանքը : Բայց ցաւալի էր որ ոչ իսկ ջոկատ մը զիմագրութիւն ցոյց տալ փորձեց թշնամիին յարձակու մներուն դէմ» :

Զարհուրանքի ու թշուառութեան այս օրերուն ի՞նչ կ'ընէր Ազնաւորիան վարչութիւնը : Ասոր պատասխանը պիտի քաղենք պաշտօնական տեղեկագիրէ մը ու մենք պիտի բաւականանանք միայն արձանագրելով սա փաստը թէ վարչութեան անդամները ամէն բան երեսի վրայ թողած , միայն իրենց մարթը փրկելու համար , թթական բանակին իզմիր մուտքէն օր առաջ եգիպտական «Ապասիէ» շոգենաւը ապաստանեցան , իրենց ետեղ ձգելով անտիրական բազմահազար հայութիւն . մը , որուն ձակատագիրը վարելու յաւակնութիւնը ցոյց տուած էին դէպքէն երկու ամիս առաջ :

Փախչող շքախումբին մէջ կը գտնուէր նաև «Արեւելեան Մամուլի տէրահոչակ և ցաւագար «խմբագրապետ»ը , որ չոգենաւէն հրաւէր կը կարդար ժողովուրդին պահել իր պաղարինութիւնը :

Ահա «հայրենասէր» վարչութեան մը հասպրակազաւ արարքը : Բաղդաւոր օրերուն առաջնորդաբաններէն դուրս չելլել , ազգին անունով խօսիլ , յօխորտալ , հըպարտանալ ու վերահաս վտանգի պահուն , ամէն սրբութիւն , խիզճ և պարտականութիւն ուսնատակ ընել և ստածել միայն կաշիի փրկութեան մասին :

Հայ հարուստներուն անփոփոխ մտայնութիւնն է այս :



Շարունակենք մեր քաղուածքները պաշտօնական տեղեկագրէն :

«Վերանաս վտանգը ըմբռնելով հայոց Առաջնորդ Դեւոնդ եպիսկոպոս Դուրեան , իզմիրի Մետրապոլիտ Խրիստուածուի հետ խորհրդակցութիւններ ունեցանես որոշեցին Սեպտեմբեր 2ին չաբաթ օր զիմել Հելլէն Բարձր Գօմիսէր Աթէրեատիսէ կացութեան մասին ստոյգ տեղեկութիւններ ունենալու համար : Բարձր Գօմիսէրը չէ ընդունած առարկելով թէ նախապէս ժամագրուած չին : Մասնաւոր ժամագրութեամբ , յաջորդ օրը , Կիրակի Յոյն հայ , Բողոքական եկեղեցիներու պետերը ներկայացան Պ . Սթերիատիսի , որ կացութեան ծանրութեան հետ մէկ աեղ ազգաբնակչութեան սպառնացող վտանգը յայտնեց» :

Հոս իբր լրացուցիչ մաս յարմար կը դատենք Դեւոնդ եպիսկոպոս Դուրեանի մէկ նամակէն հետեւեալ մասերը տալ .

«Քրիստոնեանները փոխազրելու առաջարկիս զժբաղարար հանգուցեալ նահատակ Մետրապոլիտն ալ համամիտ չէր : Վտանգէն չաբաթ մ'առաջ , երբ սթերիատիսի մօա երթալու պատրաստուած էինք , նախապէս խորհրդակցութիւն մը ունեցանք առաջարկուելիք խնդրոց բանաձեւին համար . Մետրապոլիտ սրբազնին առաջարկն էր «ինդիքել Պ . Սթերիատիսէ որ թուլատրէ հոգեւոր պետերուն զիմելու մեծ պետութեանց և Յունատանի օգնութիւն խնդրելու նպատակաւ» . իմ առաջարկս էր «զիմել Ազգ . Պատրիարքարան և Յունական կառավարութեան որպէս զի փոխազրանաւեր փութացնեն ժողովուրդը պարպելու համար Զմիւռնիւյէն» : Իմ սոյն առաջարկիս հակառակեցաւ Մետրապոլիտը յայտնելով թէ

ատով Զմիւռնիոյ քրիստոնէից դատը կը վտանգուէր և հելլէնական զատը ի սպաս կը կարսուէր։ Ասոր վրայ ես միախակ Պատրիարքարան հեռազրեցի, ժողովուրդին սարսափահար վիճակը պարզեցի և փոխադրանաւերու առաջումը խնդրեցի։ Դժբաղջարար պատրիարքարանն ալ իս առաջարկս անդորձնական գտնելով անհետեւ անք թողած է»։

Դիմինիմ ՀիւՊԱՏՈՍՆԵՐՈՒ։ — Հոգեւոր պետերան դիմումը դաշնակից հիւպատոսներուն, քրիստոնեայ հասարակութեանց տուաւ այն յոյսը թէ անզիփական քրանսական, ամերիկեան և իտալական միջամտութիւն մը անփուսափելի կը կարծուէր։

Ամերիկեան հիւպատոսը հոգեւոր պետերուն հաւասարած է թէ ինք Ամերիկա և թէ Պօլիս Բարձր Գօմիսէրութեան պէտք եղածը հեռազրած և պատասխան չէ ստացած։

Թրանսական հիւպատոսը յանձնարարած է չվախնալ և հաւասարած էթէ չարդի հաւանականութիւն բացարձակավէս գոյութիւն չունի, թէ օրէ օր քրիստոնեաները պաշտպանելու համար ֆրանսացի գինուորներու կ'սպառուի, ինչ օր ֆրանսացի դարաւոր նուիրական ուղղութիւնը եղած է։

Միեւնոյն հաւասարութերը տուած է նաև իտալական հիւպատոսը, աւելցնելով թէ 15,000 իզմիրաբնակ իտալանպատակներ կազմ ու պատրաստ պիտի ըլլան հարկ եղած պարագային քրիստոնեաները պաշտպանելու։

Իսկ անզիփական հիւպատոսը խօսքը ուղղելով Մետրապոլիտին ըսած է։ «Ի՞նչո՞ւ կուգաք ինձմէ պաշտպանութիւն, զինորական միջամտութիւն խնդրելու։ զացէ՞ք հրամանատար Հաճանէսթիի և անորմէ խնդրեցէք պաշտպանութիւն։ Մենք ինչպէ՞ս կրնանք անմիջական դիմաց թեան մասին առաջնական դիմաց թեան համար անզիփական զինուորներ, բանակներ

բերել, երբ հելլէն զօրամասերը անկարգօրէն քաղաքներ այրելով կը լքեն, կը հեռանան և ո՞ր բանակը կարող է զիմադրել թշնամիի մը որ իր կարողութեան բոլոր թափովը կը յառաջանայ անարգել, և եթէ նոյնիսկ հարկ ըլլար բանակ հասցնել իզմիրի պաշտպանութեան համար, անհրաժեշտ 10—15 օրերու կը կարօտէր, հետեւարար, աւելցուցած էր հիւպատոսը, պէտք է զիմումներ կատարէք հրամանատար Հաճանէսթիի մօտ որպէսզի ուժեղ միջոցներ ձեռք առնէ թշնամիին յառաջիսադցումը արգիկելու համար»։

Այս յայտարարութենէն յետոյ հոգեւոր պետերը զիմած են հրամանատարին որ իր կարգին հաւասարած է ըսկով թէ քէմալական բանակը իզմիր չպիտի կրնայ մտնել և ամէն միջոց խորհուած էր արգիկելու համար բանակին իզմիրի մէջ երեւումը։

ԹՈՒՐՔ ԲԱԿԱԼԻԽՆ ՄՈՒՏՔԻՆ. — Մետամբրի Տիշիկը իզմիր քահարք իզմիր քաղաքը մնաց առանց իշխանութեան, բոլոր սոսիկանատունները պարզուեցան։ Հաճանէսթի արգէն փախած ըլլալով Բարձր Գօմիսէր Սթէրիատիս ալ անզիփական պաշտպանութեան տակ ուղարկութիւն հայնութեանով հեռացաւ քաղաքէն։

Հելլէն նաւատորմը իզմիրի ծոցէն քաշուեցաւ։ ԲԱԿԱԼԻԽՆ ՄՈՒՏՔԻՆ. — Մեպտեմբրի Դին թուրք բանակին յառաջապահ-ձիաւորները առատուն ժամը 10ին իզմիր մտան։ Ոիստ կարգապահութեամբ գարափէն անցան։ Միայն Բասափորթին առջն, անծանօթ մը, ոումը նետեց, որմէ վիրաւորուեցաւ թուրք զինուորական մը, ու կարծես այս դէպքը ազգանշան մը եղաւ սպանութիւններու, կողոպուտներու սկսելու։

Առաջնորդարանը պարզած էր օամանեան դրու ի նշան թուրք տիրապետութեան վերահաստատման։

Կողոպուտը սկսաւ շուկայէն և Հայոցէն։ Բոլոր մէծ

Վաճառատունները Շաբաթ իրիկուն ամբողջութեամբ կողովուած էին:

Ահա թէ ինչ կը զրէ **René Puaux** «La mort de Smyrne» գրքին մէջ, «Դաշնակից հիւպատունները դիմեցին զրավար նուրբէտին փաշայի, նկատառութեան յանձնելով պատահած դէպքերը: Փաշան ապահովուցած է թէ զրաւումը պիտի բլլայ իաղաղ կերպով: Այս միջոցին դէպքերը աւելի ծանրակշիռ հանգամանք կ'ստանային: Շաբաթ դիշեր Հայոցին մէջ մօտաւորապէս 150 հայեր սպաննուեցան: Յոյն և հայ կիսեր ու առջիկներ առեւանդուեցան բոլոր տունները կողոպտուցան»:

«Մեպտեմբեր 10 Կիրակի առուու հրեայ մունետիկներ եկան Հայոց թաղը և հոն բնակող իրենց ազգակիցներուն ազգարարեցին Հայոց թաղին վատնկուած ըլլալը և թելադրեցին անոնց թողուլ իրենց տունները և երթալ չէից թաղը: Կիրակի մինչեւ էլուոր Հայոց թաղը բնակող բոլոր հրեաները մնելնեցան իրենց տուններէն:

Ժամը 3ին հրդեհ ծագեցաւ հայոցին ծայրէն, հրէջ խումբը, որուն կ'ընկերանային անդիմացի նաւազներ, եկաւ և մարեց հրդեհը անմիջապէս:

Երկուշաբթի գիշեր նորէն հրդեհ ծագեցաւ միեւնոյն տունէն, հրշէջ խումբը նորէն վրայ հասաւ և մարեց:

Մեպտ. 12 Երեքարթի Հայոց թաղի բոլոր տունները թալանուած և զատարկուած էին: այդ տուններէն մեծ մասին իւրաքանչիւրին մէջ 1—4 սպաննութիւններ կային: Այս դժբաղդներու կարգէն էր Բագաքական ժողովի նախկին առենապետ և իրաւաբան Պ. Նազարէթ Ներսէսեան (Քաղուած տեղեկագրէն):

Եռորէտախի փաշա Մեպտեմբեր 10 Կիրակի օր պահանջեց հիւպատոսա, անհերէն, իրենց պաշտպանութեան յատկացուած պահակախումբերը լուծել:

Եսին օրը իզմիր եկաւ Մուսթաֆա Քէմալ փաշա և հաստատուեցաւ Թօրաէլիոյ այն վիլային մէջ ուը իջեւանած էր Կաստանդին թագաւորը:

Դէպքերուն սահմանը հետքնետէ կը լայնանար: Զարդը կը տարածուէր առ հաւարակ բոլոր յունարնակ թաղերուն վրայ և Շուկային թալանումէն յետոյ ամբոփր, որուն մէջ և կանոնաւոր ու անկանոն զինուորներ, աչքերը յառած էր ֆարանկաց թաղի խանութներուն վրայ որոնցմէ մաս մը կը պատկանէին օտարներուն:

ՄԵՏՐԱԿՈՒԼԻՑ ԽՐԻՍΤՈՍԹՈՄՈՍԻ ՄՊԱՆՆՈՒԹԻՒՆԸ. — Իզմիրի Մետրապոլիտ Խրիստոսթոմոսի հղերական վախճանը զգայացունց դէպք մըն է, որուն պէտք է առանձ նապէս տեղ տալ պատմութեան համար նօթագրուած այս էջերուն մէջ:

Եռորէտին փաշա, իրբե առաջին պարտականութիւն շուտով կանչել տուած է Մետրապոլիտը և անոր յայտարարած թէ Ենկիւրիի յեղափօխական ատեանը զինք զատապարտած է մահուան և թէ զինք կը յանձնէ ժողովուրդի արդարագատութեան:

Խրիստոսթոմոս կը յանձնուի Գըլայի առջե սովալլուկ սպասող արիւնածարու թուրք խուժանին հազարաւ որ թաթեր կը փետտեն անոր մօրութիւն թելերը մի առ մի բազմածեւ և նորահնար չարչարանքներու կ'ենթարկեն լուսամիտ եկեղեցականը, հարուածներու տակ, կիսամեռ վիճակի մէջ կը տանին թուրքական թաղերը ուր անշրնչացած մարմինը կը նետեն չաներու առջե:

Ահա թէ ինչ կը պատմէ այս մասին եզմիրաբնակ Քրանացի մը.

«Ճօն Աքալիարինս ինձ հաղորդեց Խրիստոսթոմոսի սպառնացող անիւստավելի վտանգը: Ես միլիսիապետ էի ու մասնաւոր պաշտօնով կը պատէի քաջագին զանազան կողմերը: Հիւպատոսարանը միլիսներու խումբ մը դրկեց

Մետրապոլիտին, զինք հրաւիրելով հիւսպատուարան։ Արիամիրտ եկեղեցակա՞րը մերժեց կեանքին մտանզութիւնով առաջարկուած պաշտպանութիւնը և հետեւեալ նախադասութիւնը գործածեց — Հովիւը վտանդի պահուն իր հօտին մօտ պէտք էգտնուի — Միլիաներու խումբին մեկոնումէն յետոյ երկու զինուորականներ և սուինաւոր զինուորներ մետրապոլիտարան եկան։ Զինուորականներէն մին հրայացձ է Խրիսոսթոմոսին հետեւիլ իրեն նուրբէտին փաշայի մօտ երթալու համար։ Անոնք համբայ ելան։ Իմ հրամանիս տակ գտնուող միլիաներուն հրահանդ տուի հետեւիլ դատապարտեալին։ Գըշլա հասանք։ Մօտ տասը վայրկեան Խրիսոսթոմոս՝ նուրբէտին փաշային մօտ մնաց և յետոյ պատշգամէն գերագրգուած ամրոխին ուղղելով իր խոսքը, իզմիրի զինուորական հրամանաւարը ըստա։ «Եթէ ձեզի բարիք գործած է, միենոյնն ըրէք նաև դուք, եթէ դէւ գործած է, միւնոյնը դուք ալ րըք»։

Ամբոխը յարձակեցաւ Խրիսոսթոմոսի վրայ, զինք զկեսաւորեց ձերմակ պլուզով մը, հարուածները իրարու յաջորդեցին։ Աչքերը փորեցին, քիթը և ականջները կըտրեցին և անպատճելի վայրագութիւններ գործուեցան իր վրայ։ Մենք ականատես, եղանք այս անմարկդային արարքին, առանց միջամտելու որովհետեւ մեզի այդպէս հրահանգուած էր»։

Դէպքերը չի առնմանափակուեցան միայն իզմիրի մէջ։ Արուարձանները զիրծ չի մնացին։ Այսպէս Պուռու գայի մէջ, չէթէներ անինայօրէն ջարգած են լազմաթիւ յոյներ ու հայեր, ինչպէս նաև անզլիացիներ։

Պուռայի մէջ սպաննուեցաւ Հովանտացի տէրետիկին Օոկար Տը Փօնկ։ Բոլոր տունները կողապտուեցան և օտարանպատակները գուրս հանուեցան իրենց բնակած տուներէն։

Ուրլայի մէջ ալ, թուրք երեւելիներ, մի ֆթիլն առաջնորդութեամբ, զիմած են փախչելու պատրաստուած յոյներուն, հաւասաելով անոնց թէ որ և է վրտանգ չէր սպասնար իրենց, թէ իրենք պիտի պաշտպանեն ամէն յաբակումի գէմ ելն։

Ժողովուրդէն մաս մը զանազան խոստումներէ խարուելով որոշած էր մնալ Ուրլայի մէջ, իսկ ոմանք ալ մօտալուտ վտանգին սարսափէն զողահար չուած էին քաղաքին հանդիպակաց կզզին, անկէ առագաստանաւով Ծիփիլի նետուելու համար։

Ուրլա մնացողները զաղանային արարքներու ենթակայ կ'ըլլան։ Բաւական թիւով մանկամարդ կիներ ու աղջիկներ կ'առեւանգուին ու բազմաթիւ երիտասարդներ կախաղան կը հանուին։

Ականատես մը կը պատմէ թէ մսավաճառներու շուկային մէջ կիսամեռ յոյներ կախաղաններու վրայ բարձրացուած էին։

Օրեր յետոյ մնացեալ աղէտեալները փոխազրելու համար Ուրլա լարիսին նետող ամերիկեան մարտանաւի մը զինուորականներուն ու զինուորներուն աչքին առջե գործուած են անպատճելի օձիքներ, որոնց նմանը վայրէնիներու պատմութեան մէջ իսկ չէ արձանագրուած։

Միենոյն ճակատագրական վախճանը ունեցան նաև Պալրքէսիր, Ագսար, Էօտէմիշ, Այվալըզ և այլոր գտնուող քրիստոնեանները։

Զարդերու ծրագիրը կազմուած էր կնկիւրիի մէջ ու այդ ծրագիրը գործադրութեան զնելու համար պաշտօնարուած էր հանրածանօթ ջարդարար և տիրանոչակ յերուզակ թօփալ Օսման ազայի, որուն հրամաննին տակ արուած էր 8000նոց աւազակումբ մը, որ Փոքր Ասիոյ մէջ քանդելու, խողոպտելու, սպաններու, առեանցելու բան չգտնելէ յետոյ մեկնած էր Թրակիա, նոր սիրազործութեանց սկսելու համար։

Ա. ՍՏԵՓԱՆՆՈՍ ԵԿԵՂԵՑԻՒՆ ԱՌԱՍՊԵԼԸ .— «Թիկարօ»ի Սեպտեմբեր 22 թուին մէջ «Թիրիժի» շոգենաւով Մարսէլ հասած ֆրանսացի ճամբորդներէն քաղուածաբար հրատարակուած էին հետևեալ տողերը . «Թէ հայերը զիմադրութիւն փորձած են», «Թէ Հայոց թաղը պատերազմական դաշտի մը կերպարանքը ստացած էր և զնդացիներու կրակ մը բացուած էր», «Թէ Սեպտեմբեր 11ին հայերը խոռվութիւն հանած էին, թէ բազմահազար ամբոխ մը եկեղեցին մէջ հաստատուած և զի ուած, յարձակում դորձած էր թուրք զօրամասերուն վրայ» եալին :

Խեղաթիւրումներ ծայրէ ի ծայր և յերիւրանք : Քէմալի զինուորներու սարսափին փախչող գաւառացիները ու Հայոց թաղի մէջ գործուած ոժիներուն հետեւանքով իրենց բնակարանները լքած հայերն ու յոները, մօտաւորապէս 10,000 հոգի Ա. Ստեփաննոս եկեղեցի պատստանած էին :

Թուրք բանակին մուտքէն անմիջապէս յետոյ ամէն կողմէ յարձակումներ փորձուեցան տած որին վրայ : Յարձակումները առին լուրջ հանգամանք : Սեպտեմբեր 9ին կիրակի լուսնալուն հրացանակիր և համազգեստաւոր զինուորներ ու խուժանավարներ մէծ պատրաստութիւններով կրկնեցին յարձակումը, բացց չի կրցան ու և անկիւնէ ներս մանել, կիրակի երեկոյեան յարձակումներուն մէջ դորձածուեցան ձեռնառումքեր :

«Տիրող սարսափին աղդեցութեան աւակ ներսի ժողովուրդը սկսաւ լալահառաչ աղաղակիր սրաւակեղէք վայնասունով մը և հնչեցնել տաճարին զանդակը ընդհատ ընդհատ կիրակի ցորեկ ապաստանեալներուն մէջ զըտնուոզ քահանաներ և կարդ մը երիտասարդներ ժողով կը գումարեն և կ'որոշեն անդիխական և ֆրանսական լեզուներով նամակներ յցել ամերիկեան և ֆրանսական հրապատասարաններուն : Այդ նամակներով կը խնդրուէր միջամտութիւն : Տիկին նազելի ճիշէլէկեան և Օր. Շնորհիկ սիրայօժար կ'ստանձնեն նամակները տանելու դորձը

և հիւանդապահուհի տարազ հագած կ'ելնեն եկեղեցիէն և նամակները կը յանձնեն հասցէներուն : Որեէ հետեւանք չի տրուեցաւ այդ դիմումին : Սեպտեմբեր 11 երկու շաբթի առառ Առաջնորդարանի պատուհանէն տեսնուած են 400ի շափ զինուորներ բանակած Շահին խանի մէջ, որոնք կը պատրաստուէին քանդել գործիքներով, յարձակիլ եկեղեցին վրայ :

Բարեբազգարար ինքնաշարժի մը մէջ նստած անկէ կ'անցնէր Տօն Սքալիարինո Քաթէարալի քահանայական զաման աշխոյժ եկեղեցական մը, որ շարունակ կը շրջէր Հայոց թաղին մէջ և շատ մը ընտանիքներ հետը առած կ'առաջնորդէր օտար եկեղեցիներ կամ հաստատութիւններ :

Առաջնորդարանէն եղած խնդրանքներուն վրայ Տօն Սքալիարինո կեցնել կուտայ ինքնաշարժը և կը լոէ ինդրանքները պատուհանէն, որոնք կը բացարեն եկեղեցոյ մէջ գանուող ժողովուրդին վիճակը և յանուն քրիստոնէութեան կը խնդրեն միջամտել անվաս զուրս հանելու և ապահով տեղ մը փոխազրելու համար ապաստանեալները, որոնց մէջ 2000 մանուկներ կը գտնուէին :

Ազնուածիրտ եկեղեցականը խօսք կուտայ անմիջապէս երթալ հրամանաւարին և անոր զթութիւնը հայցելով կարգադրութիւն մը ընել : Նոյն օրը իբիկուան ժամը 5ին հազիւ կը վերադառնաւ Տօն Սքալիարինու և կ'աւետէ թէ հրամանաւարը ընդունած էր եղած առաջարկը և անմիջապէս հրամայած էր յարձակումը դադրեցնել և թէ յաջորդ օրը յանձնախումբը մը պիտի գար եկեղեցին մէջ զանուազները անվաս զուրս հանելու համար :

Սեպտեմբեր 12 երեքշաբթի առառ ժամը 9ին եկեղեցին հասաւ խառն յանձնախումբը և ընդունուեցաւ Առաջնորդարանի զամանէն : Յանձնախումբը կը բազկանար երկու լատին կղերէ, երկու իտալացի նաւազէ և

մէկ թուրք սպայէ : Ազամատանեալները հետեւեալ խըն-
դրանքները կը ներկայացնեն . 1. Այրեկին խառն դուրս
գալ եկեղեցին : 2. Զէնքերը եկեղեցին մէջ թողուլ :
3. ինքնապաշտպանութիւնը յանցանք չնկատել : Այս
պայման— ինդրանքները ընդունելի նկատուելով ապա-
տանեալները՝ դուրս ելան և ՏօնՍքալիարինօի հսկողու-
թեամբ օտար եկեղեցիներ փոխազրուեցան : Բայց հակա-
ռակ անձնուէր եկեղեցականին խնդրանքներուն, եկեղե-
ցինք դուրս ելլող ամէն հայ կողոպատւեցաւ զինուոր-
սերէն : Շատերը գաւազանի հարուածներուն տակ նուա-
զեցան և խտալացի նուազներու աչքին առջև խժդժու-
թիւններ և սպաննութիւններ տեղի ունեցան» : (Պաշտ.
տեղեկ.) :

ՀՐԴԵՀԸ. — ՍԵպտեմբեր 13 Զորեքշաբթի օր հրդեհը
սկսաւ։ Այս թէ ինչ կը գրէ ֆրանսացի ծանօթ՝ գրող
René Puaux այս մասին։ «ՍԵպտեմբեր 9էն ի վեր
դիակները փողոցներուն մէջ նետուած և զարշահնոտու-
թիւն տարածած էին ամենուրեք, թուրքերը ամէն
բան կողաստելէ և Հայոց թաղի բնակչութեան բաւա-
կան մէկ մասը ջարդելէ յետոյ. բոլորը անհետացնելու-
համար դիմած էին կրակի օգնութեան»։

իսկ «Տէլլի Նիւղ»ի Պօլսոյ թղթակից Սըր Մ. Մօրիս Հետեւեալ հեռագիրը զրկած է իր թերթին. «Հրդեհը Սեպտեմբեր 13ին Հայոց թաղէն սկսած է, բայց թուրք իշխանութիւնները մարելու ո և է փորձ չեն ըրած : Յաջորդ օրը տեսնուած է որ թուրք զինուորները քարիւզով կ'օծէին տանները: Թուրքերը հրդեհի ծաւալման և անոր հետեւանքներուն պատասխանատու են» :

Աւելի մանրամասնորեն տալու համար հրդեհին պարագաները հետեւեալ տեղեկութիւնները կը քաղենք միևնույն պաշտօնական տեղեկագրէն :

«**Զորեքարթի** կէս օրէն տռաջ Հայոց թաղին մէջ
երեւցան թուրք մունետիկներ , որուք բարձրածայն կ'ա-
զազակէին հայ տուներու մէջ սլքացագող թուրքերուն թէ
փութով դուրս ելլեն և հեռանան Հայոց թաղէն : Այս
յայտարարութենէն յետոյ հրդեհի սկզբնաւորութիւնը
երեւցաւ : Այս անգամ ալ հրշէջ խումբը հասաւ առանց
սակայն անգլ . նաւազներու ընկերակցութեան , արու ած
ըլլալով որ ծովակալը իր ըոլոր նաւազները քաշած էր
ըլլալով : Հրդեհը հետպհետէ կը ծաւալէր և մեծ հա-
ցածառութիւններ կ'առնէր : Հրշէջ խումբին ջանքերը կը
չեղոքացու էին թուրքերու կողմէ , ջրհանկիրներու վրայ
բացուած կրակով : Միեւնոյն ժամանակ հրդեհ մըն ալ
ծայր կուտար շուկայէն : Կայրէին Յունաց Այի Եօրկիոս
եկեղեցիին շուրջը գտնուող մեծ վաճառատունները ,
որոնք արդէն բոլորովին կողապտուած էին : Երկու հրր-
դեններուն երրորդ մըն ալ աւելցնել ուղեցին թուրքերը
բանկցնելով թապահանէ թաղին մուտքին վրայ գտնը-
ւող շնչքերը : Այս մասին վրայ դէմ առ դէմ կը գտնը-
ուէին Հոփիսիմեան հայ աղջիկանց վարժարանը և Ամե-
րիկեան աղջկանց գոլէմը , ուր հաւաքուած էին հազա-
րաւոր յոյն և հայ ընտանիքներ : Ամերիկեան վարժարանը
հսկող ամերիկացի նաւազները վտանգին մեծութիւնը
նկատի տոնենով , աեղեկութիւններ հաղորդեցին հրամա-
նատար սպային , որ հրաման ըրաւ վարժարանին դուռը
բանալ , ժողովուրդը գուրս հանել և առաջնորդել ծովի-
քերք : Հրձիգները ամէն միջոցի կը դիմէին հրդեհը
ձիւ զաւորելու և հասցնելու այն հեռաւոր թաղերը ուր
գտնուող օտար հաստատութիւններու մէջ պահուած կա-
յին մեծ թուով հայեր և յայներ» :

Քան չորս ժամուայ ընթացքին 50 հազարէ տւելի տուներ, 24 եկեղեցի, 28 վարժարան, 5 հիմաստոսարան, 7 քիմիկ, 5 դրամանատուն մուսրակոյտի վերածուցան: Թուրքերու մասնաւոր հսկողութեամբ հրդեհէն ազատուեցան Քրէտի Լիօնէ և հելլէն Ազգ, դրամատառունները, ինչպէս նաև Ծըլիֆի մթերանոցները:

Հրդեհին առաջին գիշերը իդմիրի նահանգին սմբող քրիստոնէութիւնը քշուած բերուած էր ծովեղերքը, աննկարազրելի իրարանցում մը, զարհուրանքի ազադակներ, հոգեւարքի ճիշեր, հառաջներ մթնոլորար գժոխիքի մը վերածեր էին: Ժողովուրդին համար փրկութեան միջոց չի կար, առջեր համայնակուլ ծովը, որուն մակերեսին վրայ բազմաթիւ դիակներ կը տարածուէին: իսկ ետեւը հրդեհը, սուբնը, հրացանը: Աւայս ընդգեցնցից ետեսարանը անգթօրէն կը դիտէին դաշնակից պետութեանց ծովալին ու մերը — ուզմանաւերը, թիւով 23 — :

Կ'ննթազրուի թէ մ'բայն այդ գիշեր 1300 անձեր խեղզուած են ծովին մէջ, մաս մը խեղզամահ ըլլալու և ուրիշներ ծովը թափուելուն համար:

Հրդեհին գիշերը սկսու զանգուածային ձերբակալու թիւնը: Կողոպաելու, թալանելու ոչնչ չէր մնացած, ոճրագործութիւնը հասած էր իր ծայրագոյն աստիճանին, ընդհանուր մաքրագործումը ձգուած էր հրդեհին: առեւսնդումները վերջացած էին, միայն կը մնար մնացորդները բնածնջելու համար արգելք ըլլալ անոնց մեկնումին և զանոնք դատապարտել դանգաղ մահուան:

Անա այս նպատակին համար հրաման արձակուեցաւ 14—70 տարեկան բոլոր այրերը ձերբակալել: Պահակատունները, ոստիկանատունները, զօրանոցը այլևս տեղ չէր մնացած: Հազարաւոր Յորիներ ու Հայեր առանց արձանագրութեան կը յանձնուէին թուրք գինուրներու, որոնք հրաման ունէին առաջնորդելու մութ անկիւնները և հան զնդացիրային կրակով անշնչացնելու բոլորը: Բանար Պաշիի մէջ ծերերը և երիտասարդները զատելու հրաման ստացուեցաւ: Երիտասարդները կը դրկամին ներսիւրը, իսկ ծերերը ազատ կը առաջնորդիր կայիլու մուգուական կուլու կարգուած իզզէտին փաշայի և անոր յայտնեց այցելութիւն տալու մեր փափաքը, սակայն տիրող շփոթ վիճակին զգուշանալով իր հրամանին սպասելս թելազրած

Զերբակալուած հայերուն և յոյներուն թիւը կը հասնի մօտառապէս 70—80 հազարի, որոնց մէջ հազիւ 8—10 հազար հայեր կային:

Թէ ինչպէս ԱԶՈՏՈՒԵՑԱԽ ՂԵԽՈՆԴ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԴՈՒՐԵԱՆ. — Այս մասին խոսւը տանք Դուրեան եպիսկոպոսին. «Քէմալական բանակին իզմիր յազմական մուաք գործելէն սկսեալ մինչեւ յաջորդ օրը Ա. Ստեփանոսի և իմ բնակարանիս մէջ գտնուած եմ: Առաջնորդաբանին վրայ թուրք խուժանին և անկանոն զինուարներուն կոզմէ եղած կատաղի յարձակումները և հրացանաձգութիւնները խորհիլ տուին ինծի թէ, Առաջնորդաբանը թողով ուրիշ աեղ մը ապաստանիլս և անկէ որևէ միջոց մը գանելով նուրբէտին փաշային ներկայանալս և ժողովուրդիս վրայ անոր դժութիւնը և բարեցակամութիւնը հայտելս աւելի ճիշտ պիտի ըլլար: Այդ իսկ խորհուրդով կիրակի առաւօտ ժամը Տուկէմին երր կատաղի անկանոն զինուորներ և ստանակ թուրքեր Առաջնորդաբանի հանդիպակաց խանութները բանալով և թալլելով զրազուած էին, հրաշքով գուրս նետուեցայ ինծի հետեւորդ ունենալով գործակատարը, քարտուղարը և բարապանը: Առաջնորդաբանի դուռէն սկսեալ զէպի կայարան երկարող ձամբուն վրայ, ինչպէս նաև զէպի Այտ Ֆօթինի երկարող Մեղալէս Տավէրնէս փողոցին վրայ խրաքնչիր քայլափոխիս սպաննուած քրիստոնեաց մը կը տեսնէի: Իմ հետեւորդներովս հասայ Պ. Յիէր Ախականի տունը: Պ. Ախական որ Կաթոլիկ հասարակութեան ազգապետն էր, ինծի եղաւ լաւ խորհրդակից մը, միջոց մը զանելու համար նուրբէտին փաշային երթալու: Ինք անձամբ զնաց առժամեայ զինուորական կուսակալ կարգուած իզզէտին փաշայի և անոր յայտնեց այցելութիւն տալու մեր փափաքը, սակայն տիրող շփոթ վիճակին զգուշանալով իր հրամանին սպասելս թելազրած

Եր : Երկուշաբթի և Երեքշաբթի մնացինք սպասողական
դիրքի մէջ. այդ օրերը՝ ըլլայ Հայնոցէն հասած ահաւոր
ջարդի լուրերը և ըլլայ Խրիսոսթոմոս սրբազնի նահա-
տակութեան գումը զիս և Պ. Սիսլեանը մատնեցին սոս-
կալի մտատանջութեան : Չորեքշաբթի Սեպտ. 13, շատ
աւելի վրդոված վիճակ մը ունէինք, քանի որ մէկ կող-
մէն խուժանը և զինուորները մեր գտնուած կողմերը
ևս միրգուիլ սկսած էին իսկ միւս կողմէն Հայնոցէն ու-
նուկայէն ծագած հրդեհները մեր կողմերուն ևս կ'սպառ-
նային : Նոյն օրը երեկոյեան ժամը 7ին Պ. Սիսլեանը
ամենամիծ զոհողութեամբ և արիութեամբ առաջնորդեց
զիս Լազարիստներու Սաքրէ Քէօր վարժարանը, ուր նոյն
միաբանութեան վերատեսուչը և բոլոր հայուերը ցոյց
տուին ինձ հանդէպ մեծ յարգանք և ընդունելութիւն և
տեսնելով իս յուղու մնալից վիճակս, ամէն ջանք ի գործ
դրին հանդարտեցնելու համար զիս, հաւաստելով թէ մին-
չե վերջ չպիտի թողէին զիս և պիտի պաշտպանէին անձս
ամէն վտանգի դէմ :

Համայնակուլ հրդեհը սկսաւ սպառնալ Սաքրէ Քէօր
վարժարանին ևս և Լազարիստ հայրերը ստիպուեցան
թողուլ զայն և զիս ևս իրենց կետ առած, ամենամեծ
դժուարութեանց ընդդիմակալելէ և խուժանի յարձա-
կումներէն զիս փիկելէ յետոյ գիշերուան ժամը երեքին
հազիւ կրցանք փոխադրուիլ ֆրանսական կտկար Քինէ
մարտանար:

Մարտանաւին մէջ մնացինք երեք օր և վայեցինք
բարեացակամութիւնը փրանսական հիւպատոս Պ. Կրէյյէի
ինչպէս և Մօնսէնեօր Վալէկայի և Լազարիստ միաբա-
նութեան վերատեսչին ու հայրերուն»:




ԳԵՐ. ԽՐԱՍԱՏՈՒՄՈՒ
ԶՄԻՒՄՆԻՈՑ ՄԵՏՐԱՊՈԼԻՏ
(Նահատակուած 922 Սեպտեմբերին)

Հայոց բանի պաշտին մէջ կառարուած մարդարանի ճիշտութիւնը կարկայ գոհնու ող բանակի կամանատարական անդամականութիւնը կարգութիւն կազմուած է գերազանց անդամական Ակցիօնն





«ԲԻԼՐԻՄ» ՀԵՂԵՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՆՈՒՐ ԶԺԻՌՈՒՆԻՌ ՃՈՎԱՃԱԳԻՆ ԱՌՋԻ ԱՂԷԱՑՆ Յ ՕՐ ԱՌԱՋ



P 2 U R P P S P 4 b ~ L

ՄԱՏԵՆԱՇԱՐ

ԱՅՐ ՕՐԻ ՀՐԱՄԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1.— Մատնուած Յունաստան	6	Տրիո.
2.— Վիպակներ Մօրաստան	2	"
3.— Զմիւռնահայ կեանքը	10	"

ՄԱՄՐԻՋՅ ՏԱԿ ԱԹԵՆՔԵՆ ԷՆԿԻՖՈՒ

Ֆրանսացի դիւ անողէտի մը լոխոս հետաքրքրաց
շարժ ուսումնասիրութիւնը ՄՕՏ ՕՐԵՆ :

Հասցէ .—

«ՆՕՐ ՕՐ» 16 Բէրիկուն, 16 Աթէնք

ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ	10	Տրիո.
ԵՒՐՈՊՈՅԻ	7	Գր., Գր.
ԱՐԵՐԻՈ.	50	Ալիք

Մեծաքանակ զնողներու մասնաւոր զեղջ

2706.

2913

